

քա ալ ինչ իրաւունք ունին ազգային արարո-
ղութիւնները արհամարհելու կամ փոխելու :

Բ. Քսինք առաջուց թէ աշխարհիս երեսը
մէկ դաւանանք մը՝ մէկ կրօն մը չկայ ու չը-
կրնար գտնուիլ՝ որ իրեն համար արարողու-
թիւններ չունենայ. եւ այս արարողութիւն-
ներուն հաստ կամ բարակ ըսելը ծուռ երե-
ւակայութենէ եւ հարեւանցի թէթեւ մտա-
ծութենէ յառաջ կուգայ: Ամէն ազդ ընդ-
հանրապէս իրեն բնաւորութեանը յարմար
արարողութիւններ ունի կամ ընդուներէ է իւր
առաքեալներէն ու հայրապետներէն. ուստի
եւ մեծ տմարդութիւն է ուրիշի արարողու-
թեանցը մեղադրանք ընելը. հապա ինչ ը-
սելու է այն մարդուն որ բուն իւր սեպհա-
կան գովիճիլ արարողութիւնները կարհամար-
հէ եւ օտարինին կհանի ու կհետեւի, բայց
եթէ ազգուրաց եւ թեթեւամիտ մարդ:

Այս գիտնալով շատ հոռմէական հայեր
անգամ, որ փոքր իշատէ փափաք կցուցընեն
ազգասէր լինելու կամ երեւնալու, սկսեր են
պահանջել իրենց եկեղեցականներէն որ ազ-
գային հայկական արարողութիւնները նորէն
ընդունուին ու անխախտ պահպանուին իրենց
մէջ: Մըքան ամօթ պիտի լինի ուրեմն այն
լուսաւորչականաց՝ որ իրենք հռոմէական-
ներէն ալ աւելի ետ մնան այս ազգասիրու-

թեան գեղեցիկ նշանը իրենց վրայ ցուցընե-
լէն: — Բողոքական Հայոց այս բանիս վրայ
ունեցած կարծիքը որոշ կերպով յայտնի չէ
մեղի. արքանը գիտեմք որ բողոքական կրօ-
նը գէթ առերեւոյթ հակառակութիւն մը կը-
ցուցընէ ընդդէմ ամենայն արարողութեանց,
թէպէտ եւ ինքն ալ իրրեւ կրօն՝ ոչ սակաւ
արարողութիւններ ունի իւր աստաւածպաշ-
տութեան կերպերուն մէջ: Բայց կուսաւոր-
չական Հայուն կվայլէ որ հռոմէական ու բո-
ղոքական հայերէն սովոր ազգասիրութեան
պարզերը՝ ազգային արարողութիւնները
պահելու կողմանէ:

Թող ուրեմն իրաւունք տայ մեղի ամենայն
ազգասէր Հայ՝ երբ կըսեմք թէ միայն ազ-
գային գաւանանքին անկորուստ պահպանու-
թեամբն է որ անկորուստ կմնայ այժմու ժա-
մանակս Հայոց ազգիս ազգութիւնը. եւ ոչ
միայն խօսքով ու մաքով իրաւունք տայ, այլ
եւ գործով ետեւէ լինի ցուցընելու թէ ինքը
իւր սրբազն նախնեացը աւանդած գեղեցիկ
եւ վսեմ արարողութիւնները ձիշդ եւ ան-
խառն պահելը փառք ու սրբածանք կհամա-
րի իրեն, եւ ոչ թէ ամօթ եւ տմուրդութիւն.
ընդ հակառակն՝ անամօթ ու տմարդի կհա-
մարի զանոնք որ իրենց ազգութեանը նշան-
ներէն ամը չնալ կցուցընեն:

Ա. Ռ. Ա. Կ

Գ Ա Յ Լ Ե Խ Կ Կ Ո Խ.

« Մընաս բարով գըրացիս,
Քսաւ գայլը կըկուին.
Վերջապէս ինձ այս մորիս
Համութասութիւն չըտրւին:
Ի՞նչ մարդիկ են ասնք, ազբար,
Ի՞նչ անըզգամ շըներ են.
Մէկը միւսէն կատաղի,
Մէկը միւսէն անօրէն.
Անմեղ չէ որ՝ կուզես հրեշտակ ալ եղիր,
Որ գին գառնաս՝ կերածդէ ծէծ փետ ու բիր: —

— Ի՞նչ ըսեմ աղբար,
Բարի ճանապարհ .
Բայց երթալու տեղդ հեռմու է ,
Հմն գընացողն հանգչելու է .
Ոմէնքն ալ սուրբ են հոն՝ ամէնքն ալ խելօք ,
Որ հոն ապրիս գուն ալ հանգիստ ու անհոգ :
— Հէ , ես շիտակ մուր երթալու եմ՝ գիտես ,
Արկադիոյ գաշտը , գուցէ լրսած ես .
Ախ բարեկամ՝ աշխարհըս տեղ մը կայ նէ
Ան է .
Հմն ոչ կըռիւ կայ կըսեն՝ ոչ ծեծկըւունք .
Հմն մարդիկը մարդ չեն , մէկմէկ հեղ գառնուկ .
Հմն ջըրի տեղ կաթ կըհսեն գետերը ,
Հմն է այս սուստ աշխարհիս ոսկի գարը .
Ամէնքը հմն իրարու հետ
Քըրոջ աղօօր պէս կըվարսւին ,
Շըներն անդամ՝ ոչ թէ խածնել ,
Հաջելն ալ մեղք կըհամարին :
Ի՞նչ ըսեմ ու այնպիսի տեղ չերթամ՝ աղբար .
Երազիս մէջ զայն կըտեմնեմ ես անդադար .
Ո՞չ , բարով մընաս ,
Ո՞վ իմ քաղցրիկ գըրացի ,
Աւելի պակաս
Հեղալ արա գուն լինծի .
Երթամ քաշուիմ այն երջանիկ տեղերը ,
Այն հովասուն հանգարս սիրուն գաշտերը .
Տեղը մընան այս մորիներ գեղերը ,
Ուր ոչ ցորեկն հանգըստութիւն կայ ինձ եւոչ գիշերը :
— Երթաս բարով , ի՞նչ ըսեմ ,
Պատասխանեց մեր կըկուն .
Բայց քեզ բան մը հարցընեմ .
Արկադիա ըսած տեղդ որ երթաս գուն
Ակռաներդ ալ կառնուս հետք կըտանիս ,
Թէ անոնցմէ վազ կանցնիս :
— Վազ մի անցնիմ ակռաներէս .
Ի՞նչ կըսես :
— Այնպէս է նէ գուն իմ խօսքիս նըշան դիր .
Կըռանակըդ մաղմ՝ ալ չըմընար , լաւ գիտցիր :

Մէկուն ընութիւնը նըքան որ անկարդ ,
Ո՞քան աւելի գէշ է բարքն ու վարք ,
Այնքան աւելի կանչ ու աղաղակ
Նա կըվերցընէ մարդկանց հակառակ .
Որ դին ալ գառնայ՝ լաւ մարդ չըտեսներ ,
Զի ինք մէկուն հետ վարուիլ չըգիտեր :